



—> ԲՆ ԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԱՐԲԱԳԻՏՈՒԹԻՒՆ <—

**ՋԵՐՄՈՒԹԵԱՆ ՄՆՔԵՆԱԿԱՆ  
ՏԵՍՈՒԹԻՒՆԸ**

Ռուսֆորդ՝ Ջերմութեան տեսութիւնը շարժումի գաղափարով հնարող չէ եղած, այլ անժխտելի փորձերով ապացուցեր է այն տեսութեան ճշգրտութիւնը, և թէ անկախ միայն կրնար բացատրել այն երևոյթներն որոնց վրայ ինքը կը հրաւիրէր բնագիտաց ուշադրութիւնը: Այս երևոյթներն սակայն այնքան պայծառ են, որ երբ հարկ ըլլայ այսօր իսկ բացատրել մեքենական աշխատութեան ու Ջերմութեան մէջ եղած յարաբերութիւններն, պէտք կը զգացուի զիմիւր Ռուսֆորդի փորձին:

Այս փորձը, սակայն, ծանօթ էր հին ժամանակներէն ի վեր: Ամենէն աւելի վայրենի ժողովուրդներ զիտեն անկէ օգտուել: Երկու հաստատուն մարմիններ իրարու շփուելով կը Ջերմանան, և եթէ անոնք երկու չորացած փայտի կտորներ ըլլան, անոնց Ջերմութիւնը այն կէտին կը հասնի որ բորբորումն առաջ կը բերէ: Փայտէ անիւ մը դառնալով իր սոսնակին վրայ որ իւղով լաւ մը օծուած չէ, նոյնպէս կը տաքնայ և կրակ կ'առնու: Եթէ մետաղեայ առանցք մը դառնայ, առանց իւղի, ուրիշ մետաղեայ խոռոչի մը մէջ, իրենց Ջերմութիւնը զանոնք կակզացնելու կէտին կը բարձրանայ, ուսկից կցուան առաջ կու գայ և շարժումը կը դադրի:

Վաղուց ծանօթ էր, ուստի, երկու հաստատուն մարմնոց իրարու շփուելէն առաջ եկած յատկութիւնը. գիտէին թէ անոնք կը Ջերմանան և թէ խիստ շատ, և սակայն չէին կրցեր հանել այն հետեւութիւնը որուն զուրս ցայտեցնելը Ռուսֆորդի պահուած էր, այսինք մեքենական աշխատութեան փոխարկումը ի Ջերմութիւն: Ռուսֆորդ տակաւին իր տան և եօթը տարեկան հասակին մէջ, Բոէճոհալի կրակի վրայ ըրած ուսումնասիրութիւնը, արդէն անոր ուշադրութիւնը սաստկապէս արթնացուցեր էր: Այդ թուականէն ի վեր շրադրեցաւ բնաւին Ջերմութեան հարցը զինքը զբաղեցնելէ, և երբոր ստիպել զործեր զինքը ետ կը կեցնէին այդ ուսումնասիրութիւնէն, կը փութար անմիջապէս ձեռք առնուլ ուրիշ հագիւ թէ իր միտքը կ'ազատէր գարջ զբաղումներէ և Դարձեալ սկսեալ իր երիտասարդութիւնէն՝ համոզումն գոյացուցեր էր թէ Ջերմութիւնը արտահոսմամբ չի տարածուիր, այլ թրթումամբ՝ ինչպէս ձայնը: Իր կարծիքը շինած էր՝ քննելով օդը մէջ կախուած հրացանի մը վառօդին պայթելէն առաջ եկած արդիւնքը, որ փոփոխակի լեցուած էր վառօդով և գնդակով: Հրացանին փողը շատ կը տարնար երբ առանց աշխատութիւն մ'արատաղրելու վառօդը կը պայթէր, և շատ նուազ կը տաքնար երբոր տեղափոխում մը կամ գնդակի արձակումն առաջ բերէր:

Քսան տարուան վրայ հազիւ առիթ ունեցաւ նա, դեռ ևս անորոշ մնացած այս արդեանց՝ տալ համոզիչ ապացուցութեան մը բովանդակ ճշգրտութիւնը: Միւնիիի նաւարանին մէջ կատարուած փորձը հանրածանօթ է. նշանաւոր թուական մը կը կազմէ անիկայ բնական իմաստասիրութեան ընթացքին մէջ:

Երբ թնդանօթ մը ծակուելու գործողութեան ենթարկուի, այնքան կը ջերմանայ որ իր զանգուածէն ելած երկաթի խարտուցն եռացնալ ջուրէ աւելի տաքութեան աստիճան կ'ունենայ: Բնթածայր գայլիկոն մը, երբ վայրկեանի մը մէջ երեսուն և երկու շրջան ընէ պնծեայ զօգաւոր զլանի մը յատակին վրայ, հինգ տակառաչափ (5 հզկ.) ճնշումի մը տակ, մետաղը ո՛չ միայն այդ ջերմութեան աստիճանին կը հասնի, այլ նաև, եթէ խոռոչին մէջ 10 հզկ.ի չափ ջուր դրուէր, անիկայ կատարեալ եռալու աստիճան պիտի տաքնար երկուց ու կէս ժամուան մէջ:

« Դժուար պիտի ըլլար, կ'ըսէ Ռումֆորդը, նկարագրելու դիտողաց զարմացումը, այնքան մեծ քանակութեամբ ջուրի՝ առանց կրակի եռալուն համար, և թէպէտ եղածին մէջ չկար բան մը որ իրապէս զարմանք ազդէր, կը խոստովանիմ համարձակ ըսաւ նա, որ այս երևոյթս՝ ինձի գրեթէ մանկական ուրախութիւն մը պատճառեց, զոր ծածկած պիտի ըլլայի եթէ թեկն ամէն ծանրախոհ իմաստասիրի մը համբաւոյն: Ո՛չ միայն ջուրին ամբողջ քանակը եռալու աստիճանին հասաւ, այլ նաև պղինձէ զլանը և գայլիկոնին առանցքը, որոնք ընդ ամենը 60 հզկ.ի մօտ մետաղ կը կռնեն, 100 աստիճան ջերմութիւն ունէին »:

Ուսկից կու գար ջերմութեան այս մեծ քանակութիւնը որ տեղոյ հեղեղի մը պէս ամեն կողմանէ կ'արտադրուէր, առանց ընդհատումի և առանց նուազելու կամ սպառումի նշան մը տալու:

Անիկայ ո՛չ օղէն, ո՛չ ջուրէն և ո՛չ մետաղին բնութեան մէջ եղած փոփոխութեան մը առաջ կու գար: Ռումֆորդը հե-

տեցուց, ուրեմն, որ կարելի չէ այս ջերմութիւնը նիւթական առարկայ մը նկատուի և ընդունակ ըլլայ առաջ զալու անասանանօրէն՝ առանձնացնալ մարմիններու դրութենէ մը, և թէ մի միայն շարժումը բացորոշ զագոյժար մը կու տայ ջերմութեան աստիճանին այդքան բարձրանալուն՝ որ կը զրգուրի և կը հաղորդուի փորձի ենթարկուած զանգուածներուն:

Արդ, այս ապացուցութիւնը որ դիտողութեան մը կարօտ չէ, և թէ այսօր իբրև բացարձակապէս անժխտելի կը նկատուի, ընդունելի չեղաւ այն ատեն իր ժամանակակիցներէն:

Ի՞նչու. ճապք և ներդրող սկսողեմա կուր:

**ՈՒՆԵՑՈՒ ՌԵՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԻՆՔԸ ԵՌԳԵՆԱՐԺ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱՅ**

Յետ այնձ որ ընդհանրացաւ շոգեշարժ մեքենային գործածութիւնը ամենուրեք, փոխանակուելով կարգ մը ընդհատ կամ շատ թանկ ոչեփու՝ ջուրի, հողի և կենդանի շարժիչներու տեղ, ճարտարագիտաց բոլոր ջանքերը նպատակ ունեցան փոքրագոյն ծախսով՝ մեծագոյն արդիւնքներ արտադրել տալ շոգիին: Քիչ ժամանակէն յայտնուեցաւ որ խնդիրը անլուծելի պիտի մնար եթէ մի քանի գիտական արդիւնքներ փորձակնութեան չնպաստէին:

Դժուարին պիտի ըլլար գիտական կամ ճարտարագէտ ու Պետական մարդու մը շահագէտ ուշադրութեան՝ քան զայս արժանաւորագոյն խնդիր մը երևակայելն:

Շոգեշարժ մեքենաներն ինքնին կը բազմանան, և այս կերպով երկաթի և պողովատի անբաւ առատութիւն մը կը տեղայ, որուն ընդարձակուելուն ո՛չ մի բան արգելք կ'ըլլայ: Ասոնց արտադրած աշխատութիւնը կը գերազանցէ մարդկային ցեղի բոլոր գործատրներուն ըրած աշխատանքը:

Բանակը, ծովային զօրութիւնը, մշա-

կութիւնը, ճարտարագործութիւնը, վաճառականութիւնը, շինողական արուեստը, այսինքն երկրին պաշտպանութիւնը, հասարակաց անուցումը, հանրագուտ աշխատանքն, փոխադրութեան միջոցներն կը շահագրգռուին հաւասարապէս շոգեշարժ մեքենաներուն յաջող գործարդութեան և լեւազոյն ծառայութեան խնդրով: Պայէն, Ուաթ, այս հլու հակայից հնարողներն՝ որոնք կը կենապատկեցին առ նուազն դար մը՝ երկրագնդի գործոն բնակչութիւնը, մեքենագէտի աչքով միայն նկատած էին խնդիրը: Անոնք աշխատեցան շինելու նոր շարժիչներու նիւթական գործարաններն և ապահովելու անոնց կանոնաւոր շրջումը, առանց փորձելու, սակայն, վերելակել այն ծածկեալ զսպանակին՝ որ կեանք կու տայ անոնց: Անոնք կուռ մետաղէ շինուած ոսկր և ջիղեր տուին այն հսկայից՝ առանց թափանցելու շոգիի գաղտնիքին որ անոնց անդամները կը շարժէ իր փոխանցուելովն մեքենական աշխատութեան: Ռէնեոյի վերապահուած էր այս նոր բնախօսութեան հիմունք դնելու գործը:

Այս հիմնական խնդիրը ի սկզբան շներկայացաւ յանձանձիչ մարդոց մտքին մէջ: Կառավարութիւնը պարտաւոր ըլլալով հսկել շոգեշարժ մեքենաներուն վրայ և անոնց վտանգալի պայթումներուն առաջն առնուլ, բաւական համարած էր դիմել Ակադեմական կաճափն՝ որպէս զի լուսաբանէ զինքը այս զիչ ծանօթ խնդրոյն նկատմամբ: Արագոր և Գիւլոն ձեռք զարկին առ այն կարևոր եղած փորձերն ընելու: Ընշումներու ճիշդ չափը որոշելու համար՝ իրենց խարխիփներուն վրայ սեղեկեղէն երկայն սիւնակ մը հաստատուած էր 1821ին, ճարտար Պրոտէն արհեստագետին օգնութեամբ, Հնարիկոս Գ. Լիկեոնին յարակից Կլովիս կոչուած աշտարակին բարձրութեամբը: Իայց հազիւ թէ պատասխանած էին, Ակադեմիայի վճռոյն ենթարկուած՝ ճարտարագիտական ծանօթութեանց խնդրոյն, կը փութան քանդել բոլոր իրենց գործիքները, որուն ներկա-

յութիւնը, կ'ըսեն, կը սպառնար աշտարակին մօտալուտ կործանմանը: Արագոյի, Գիւլոնի, Պրոտէնի հեղանակաւոր անուններն, բաւական չեղան, հակառակ քանի մը ստորակարգ գործակատարներու որոշումին, պաշտպան կենալ առաջարկուած փորձերուն, ուսումնասիրելու համար շոգիին արտադրուելու եղանակը, և այսպէս փորձերն յետաձգուեցան յարմարագոյն ժամանակի մը՝ այդ բարբարոսական գործով:

Խնդիրը նորէն պիտի առաջարկուէր հանրագուտ շինութեանց նախարարութեան կողմանէ՝ աւելի խրախուսանօք, և այս անգամ միայն Ռէնեոյ բնագէտ և մեքենագէտ միանգամայն՝ պաշտօն ստանձնեց որոշելու «զլիստոր՝ որէնքնին և թուական ցուցիչներն, որոնք կը մտնեն շոգեշարժ մեքենայից հաշուոյն մէջ»։ այսինքն ճարտարագէտներուն միջոց հայթհայթել՝ զանոնք ճշդութեամբ կատարելագործելու համար, խորհեալ զուզադրութիւններով և ոչ թէ բախտացի փորձերով:

Գիտուս սկիզբը երեք հազարակրամ հանքածուխ սպառելու պէտք կար՝ մէկ ժամուան մէջ, որպէս զի մէկ ձիու ոյժ առաջ գար. այսօր մէկ հազարակրամ միայն բաւական է: Ինչպէս ուրեմն ուրանալ այսպիսի ուսումնասիրութեան մը կարևորութիւնը, որ առանց ծախքի յաւելման՝ բիւր միլիոն անգամ աւելի աշխատաւորներ՝ քաղաքակրթեալ ազգաց տրամադրութեան տակ կը զնէ:

Ռէնեոյ բաւական փորձառու էր, անգէտ չըլլալու համար թէ ի սկզբան անդամենաչնչին սխալում մը՝ ճնշումի արդեանց կամ ջերմութեան վրայ, խիստ մեծ խառնակութիւններ առաջ պիտի բերէր, երբ հասնելու ըլլար անոր բարձրագոյն աստիճաններուն: Միւս կողմանէ իր ստանալից արդեանց վրայ այնպիսի վստահութիւն մ'ունէր զոր բնաւ ունեցած չէր իր նախորդաց ձեռք բերած յաջողութեանց մասին՝ առանց խտրութեան:

Նա հազուադէպ ճշդութեամբ մը կը հաւաստէ ջուրի շոգիին առաձգական ոյժը՝

սկսեալ 34° զրոյէն վար, երբ սառը շոգի կ'արձակէ, մինչև 230° զրոյէն վեր, այսինքն 28 հզկ. ճնշումի տակ, Նա կը չափէ հեղուկ ջուրին տեսական ջերմութիւնը՝ զրոյէն սկսեալ մինչև 200 սս. տիման, կ'որոշէ վերջապէս կարևոր եղած բոլորական ջերմութիւնը՝ ջուրը շոգիի վերածելու համար զանազան ճնշումներու տակ: Հասած էր նա իր հետազօտութեանց գործնական վախճանին: Անմասն ճշդութեամբ մը և բեղուն ինքնուրունութեամբ մը կատարուած փորձեր՝ վերահասու կ'ընէին զճարտարապետներն բոլոր թուական ցուցիչներուն, որոնք անհրաժեշտ կարևորութիւն ունին շոգեշարժ մեքենայից հաստական գործոյն մէջ՝:

ԴԻԻՄԱ. Ճաք և Ներողք ակադեմիականք.



Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն

Հ Ռ Ո Մ Ա Յ Ե Յ Ի Ո Յ

(Շար. տես. 1917 թզմ. էջ 135)



ՊԱՏՐԻԿՆԵՐԸ

Հռոմէական ժողովուրդը (populus romanus)

բաղկացած էր մի միայն պատրիկներէ. անոնք միայն կը վայելէին քաղաքական, պետական, հասարակական ու առանձնական բոլոր իրաւունքները: Պատրիկը կը սերէր զգնուական տոհմէ մը (gens): Հռոմ ուրեմն մեզի կը ներկայանայ ազնուապետական կազմակերպ-

պովեհամբ մը, որ ունէր իր առանձին կրօնքը, աստուածները, զոհերը, կուտուններն ու գերեզմանները: Տոհմը կը պարունակէր միևնոյն ընտանիքին բոլոր ճիւղերը՝ ունենալով հասարակաց նախահայր մը: Տոհմին բոլոր անդամները նոյն անունը կը կրէին՝, և առաջին ճիւղին անդրանիկ որդին էր անոնց քաղաքական և զինուորական պետը, որ կը կոչուէր հայր (paterfamilias), և ըստ միանգամայն իր նախնեաց կրօնքին: Իսկ տոհմին միւս անդամները կ'ըսուէին պատրիկներ: Հայրն ընտանիքի մէջ՝ բացարձակ տէր էր իր կնոջը, որդիներուն և բոլոր անոնց՝ որ խմբուած էին ընտանեկան վաւարանին շուրջը: Երեւոյն մահէն վերջը միայն ազատ կ'ըլլար մէկը հայրենական իշխանութենէն, վասն զի նա իրաւունք ունէր չարչարելու և մինչև իսկ վաճառելու իր որդիները. եթէ գնողը զայն ազատէր, վերստին հօր իշխանութեան ներքև կ'իյնար: Բայց եթէ որդին երեք անգամ վաճառուէր, և երեք անգամ ալ գնողէն ազատ արձակուէր, այն ատեն բոլորովին ազատ կը դառնար:

Պատրիկներու ձեռքը կեդրոնացած էին բոլոր հողերն ու հօտերը: Շատ ազատ մարդիկներ ուզելով դիրքի մը հասնիլ՝ պատրիկ պաշտպանիչներու (patroni) ցանկին մէջ կ'արձանագրուէին և անոնց կրօնքին հովանաւորութեան տակ կը մտնէին պաշտպանաւոր տիտղոսով: Ասոնք իրարու հանդէպ փոխադարձ պարտքեր ու իրաւունքներ ունէին: Պաշտպանիչը՝ փոխանակ պաշտպանաւորին՝ ատեան կ'ելլէր ջատագով ըլլալու համար անոր զործերուն և ստացուածքին, և ասոր փոխարէն՝

1. Իրանք. — Իրիմայի սոյն տողերը զրելէն վերջը շոգեշարժ մեքենաներուն առաջ բերած աշխատութիւնը, խիստ մեծ համատարածեամբ ընդարձակուած է: Օրինակ մը միայն յիշենք Էլեկտրական լուսոյ վերաբերող ճարտարագործութենէն, որ Իրիմայի ժամանակ չկար. Բարբիու մէջ միայն 1894 յունուար 1ին՝ 277,000 Էլեկտրական կանթիզներ ի զործածութեան էին, որոնց առ նուազն 80,000 շոգեծիրոյ ոյժ մը կը պահանջէին.

2. Նոյն ընտանիքին պատկանողները՝ կ'որոշուէին իրենց անունով ու ստէմին մականունով (cognomen), այնպէս որ ամէն արու հռոմայեցի երեք անուն կը կրէր: Այսպէս՝ Պարթոս կոստանիոս Ալիպիոս էր Ալիպիոս նեանց ընտանիքէն մէկը, կոստանիոս ստէմն. Գայիոս Յուլիոս կեսար՝ կեսարեանց ընտանիքէն մէկն էր՝ Յուլիոս ստէմն. Իսկ կանայքն ընդհանրապէս կ'որոշուէին հօր ստէմին մէկ անունով (կոստանիոս, Յուլիոս, ևն.):